

ՊԵՆՏԻՈՅ ՍՈՒԳԸ ԵՒ ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍՆԱԿՅՈՒԹԻՒՆԸ

Այսօր թագաւորին աղետալի մահուան վրայ՝ որբացած Պենտիոյ ամբողջ աշխարհի խորին ցաւակցութեան հետ ընդունեցաւ մերն ալ. մարդասիրական զգացումէ աւելի երախտագիտութեան պարտք մ'էր այդ մեր կողմէն: Եւ արդարեւ, այն օրերէն երբ մեծ ազէտը ծանրօրէն հարուածեց մեզի հետ նաեւ Պենտիոյ, ան «Վշտակցութեան մէջ եղբայրացաւ մեզի և ըմբռնեց մեր դժնդակ ցաւերը», ինչպէս լաւ կը շեշտէր Հ. Ղեւոնդ Վ. Տայեան իր մէկ խմբագրականին մէջ (1922 Յունուար) ուսկից կ'ամփոփենք մեր այս տողերը:

Եւ ամէնէն առաջ թագաւոր և ժողովուրդ մեր կ'իրիկեան աղէտին մէջ իրենց ձայնը բարձրացուցին:

Այսօր փութաց հրահանգել իր ներկայացուցիչները որ Ազգաց Ընկերակցութեան մէջ Հայուն արդար դատը պաշտպանուի, ինչպէս յատուկ առաքելութեամբ Փարիզ զրկեց իր Նախարարը՝ տեսակցելու մեր դատին համար՝ Ֆրանսայի Նախարարապետին հետ:



Ա.ՊԵՐ ԹԱԳԱՒՈՐ

Եւ երբ Պենտիոյ վենետիկեան հիւպատը յանուն իր վեհափառին Ալիշանի «Սիսուան»ը (գաղղ.) կը խնդրէր, նոյն տարւոյն (1922) Միաբանութիւնս արքայաւայել նուէրին կը միացնէր իր թախանձանքը Պետութեանց ուշադրութիւնն հրաւիրել տալու ի նպաստ կ'իրիկիոյ հայութեան:

Պե՛տ արքան կը փութար յայտնել իր համակրանքն և սէրը Ռեխտիս և Ազգիս հանդէպ՝ պատգամաւորական նամակով մը զոր հոս կրկին կը ներկայացնենք, երբ դեռ թաց է ողբացեալին գեղեզմանն իր սիրելեաց արցունքով:

CABINET DU ROI

Palais de Bruxelles, le 22 Juillet 1922

Mes Révérends Pères,

Le Roi a reçu la lettre que vous Lui avez adressée le 15 mai dernier, mais qui n'est arrivée à Bruxelles qu'il y a quelques jours seulement, pour Lui demander d'accepter l'ouvrage du Père Alishan que vous avez publié.

Mon Auguste Souverain a été extrêmement touché des termes de votre lettre qui traduisent la sympathie si profonde que vous avez pour la Belgique et charmé de recevoir le magnifique livre intitulé «Sissouan ou l'Arméno-Cilicie» que vous avez enfermé dans une reliure qui a fait l'admiration de Sa Majesté.

Le Roi, Qui connaît quelle haute mission se sont donnée les Pères Mékhitaristes de répandre la science dans le monde, m'a chargé d'avoir l'honneur de vous exprimer tous Ses remerciements pour votre lettre si particulièrement gracieuse et pour le livre que vous Lui avez offert si somptueusement et qui sera placé dans Sa bibliothèque particulière.

Sa Majesté, Qui a toujours été douloureusement émue devant les souffrances de votre Nation, espère que l'avenir effacera ses malheurs et assurera le succès des efforts que vous faites vous-mêmes pour le salut des vôtres.

Veillez agréer, mes Révérends Pères, les assurances de ma haute consideration.

Aux Révérends Pères Mékhitaristes, Venise.

Le Chef du Cabinet du Roi, C.te D'arschot

Հայերու ցաւակցութիւնները ներկայացուց Պենտիոյ գաղութի վարչութիւնը՝ կրկին հեռագիրներ ուղղելով Ներքին և Արտաքին նախարարութեանց, մասնակցելով թագմանական թափօրին և արքունի դազաղին մօտիկ գետեղելով արժանաւոր ծաղկէպսակ մը: Հայ կարմիր խաչի և Տիկնանց միութիւնն ալ իրենց կողմէն ցաւակցական հեռագիրներ ըրին թագուհւոյն ու Պենտիոյ Կ. Խաչին, ինչպէս նաեւ ցաւակցական նամակ մը Հայ լէզեֆոնականներու միութ. Ատենայապետ Լ. Գոյուլմէնեանի կողմէ, որուն կը պատասխանէր Պենտիոյ Լիազօր դեսպան Պ. Տ'Եսթայ: Եկեղեցական թափօրին կը մասնակցէր գաղութին Հայ կաթողիկէներու հոգաբարձու Գեր. Յովհ. Վ. Նաւբանեան արքունի պալատէն մինչեւ եկեղեցի ու դամբարան, և ութօրեակին ալ հայկ. պատարագ կը մատուցանէր՝ դամբանակա՛նով մը հոչակելով Վեհ. հանգուցեալին առաքինութիւնները:

Հայ գաղութը ի հեճուկս մահուան աւերին՝ պիտի յիշէ բարեբար արքան՝ միշտ ունկնդիր իր գիմումներուն, միշտ քաջալեր հայ որբունիներուն՝ որոնց սրտին մէջ անմոռաց պիտի ապրի Աւպերի այցելութեան ժպիտն ու շոյանքը՝ «Գուն հայ որբունի՞ ես» տխրանոյշ խօսքին հետ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՕՆԸ ԵՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ՍԱՄ. ՄՈՒՐԱՏԵԱՆ ԵՒ Մ. - ՌԱՓԱՅԷԼԵԱՆ ՎԱՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՆ ՄԵՋ

ՍԵՒՐ (ՓԱՐԻՋ)

ՎԱՐԴԱՆԱՆՑ խանդավառ տօնը՝ որ մեզ կը բերէ դարբերու հեռաւորութենէն միշտ թարմ և առինքնող էջ մը մեր կրօնական-ազգային հեղոթութենէն, այս տարի եւս կատարուեցաւ վարժարանի մէջ աշակերտներու ծնողաց և բարեկամներու ներկայութեամբ: Այդ յիշատակին խանուած էր նաեւ Ս. Սահակ հայրապետին աստուածաշնչական փառաւոր դէմքը, որով կ'ունենայինք կրօնքի, հայրենիքի և գիտութեան եռանկիւնաբար:

Կազմակերպութիւնը բացարձակապէս սանեռու աշխատանքով եղած էր, որոնք ամէն խնամք տարած էին ճոխ և կենդանի ընելու տօնը, եւ գիտենք թէ հայ պատանիին ուզելը ինչ գորութիւն ունի: Հանդէսը համեմուած էր թատրոններով, երգերով, ուղերձներով, արտասանութիւններով ուր ամէնքն ալ յայտնեցին այն ազնիւ զգացումը, բարձր հոգին որ լուծեամբ կը կազմուի իրենց սրտին խորը. մանաւանդ երախտագիտական խորունկ գիտակցութիւն մը ունէին հանդէպ իրենց սիրելի Տեսչին՝ Հ. Սահակ Տէր-Մովսէսեանին, որուն անունը կցուած էր Ս. Սահակի հետ հոգեկան և ազգասիրական թաքուն նմանողութեամբ:

Եղան արտասանութիւններ վարժանէն, Իսահակեանէն, Հ. Վահան Յովհաննէսեանէն և այլն. սակայն թատերական մասը ամէնէն հարուստն էր: Գ. դասարանը խաղաց «Լանթերն»-ը, երկայն և ուրուն պէխերու սիրահար պարոնը, և այդ հաճոյքին եղերական կտրատումը որ կը վերջանար ծիծաղիտ կատակով մը, Պարկըրճեան պատանին շատ բնական ըրաւ պէխաւոր Լանթերուն:

Իսկ «Տարթոր Մեղուլօֆ»-ի մէջ, զոր մեծ դասարանը կատարեց, խաբեբայ բժշկին դերը սրամտութեամբ իւրացուց Ա. Կլորիկեան, ինչպէս ոստիկանապետի և ոստիկանի դերերը Ալթունեան և Թահմազեան:

Փոքրիկ դասարաններն ալ ունէին համով հոտով գաւէշներ, ինչպէս հաճոյքով պէտք է յիշատակել երաժշտական բաժինը, ուր իրենց կարեւոր մասնակցութիւնը բերին Ն. Մեսրոպեան, Եղիազարեան, Պ. Համբարձումեան, Ժ. Տէր թովմասեան, Սարահեան, Հինկէօզեան:

Բարեկենդանի առթիւ սարքուած թատերական ներկայացումները անշուշտ աւելի մեծ գնահատանք ունեցան մեր հասարակութենէն: Հակառակ Փետրուար 6ի խռովութիւններուն և գործադուլներուն, որոնք Փարիզը ամայի քաղաքի մը վերածած էին, տասնեւեկին կիրակին՝ հանդիսասրահը լեցուն էր սովորականին պէս:

Ճիշտ ժամը երեքին՝ թաւշեայ վարագոյրը իր լայն թեւերն ամփոփեց. կը խաղային երեք արարով «Արդի ուսանողը» տրամը: Մայրաքաղաքներուն մէջ յաւիտենական ուսանողութեամբ փճացող երիտասարդներու կեանքն էր որ կը պատկերացուէր. չար ընկերները, միջավայրը, ծուլութիւնը, հաճոյքը, հրեայ վաշխառուներ իրենց կենդանի տիպարներով կը ներկայացուէին, մանաւանդ գաւառի բարեմիտ և պատուաւէր ծընողները՝ որոնք մէկ օրէն միւսը կը կործանին զարհուրելի երազէ մը վերջ, ի տես իրենց գաւառներէն ստորագրուած հազարաւոր մուրհակներու: Գորովագութ և չարաչար խաբուած հօր դերը, շատ խոր զգացումով կատարեց Ա. Կլորիկեան: Սաւոյեան՝ ատելութիւն ներշնչող վաշխառուին դէմքը: Ալթունեան՝ չար ընկերոջ անհոգ մտխուռները: Որքան նուրբ և դժուարախաղ էր թատրոնը, այնքան ալ դաստիարակիչ եւ յուզիչ էր:

«Թզուկներու մօտ» (2020 թուին), երգախառն Ֆրանսերէն գաւելտը վերապահուած էր փոքր դասարաններուն: Տեսարանը լուսինն մէջ էր, ուր երկրէն դեսպանութիւններ կ'երթան թզուկներու թագաւորին: Ճոն Ինկլիշ անգղիացին կը տանէր իր կառավարութեան բարձր հովանաւորութիւնը, առեւտրական փոքրիկ երաշխիքի մը փոխարէն: Պատուիրակութիւնը շատ չնորհալի համարձակութեամբ կատարեց փոքրիկ Գ. Փափագեանը:

Քաֆէ Չինը, իր ցնորական բանաստեղծութիւնը կ'ընծայէր թզուկներու թագաւորին, յանձին Ս. Վաֆիատիսի որ լաւ տուաւ ցեղական գոյնը: Խանդավառ համարձակութեամբ Սողոմոնեան պատանին կը մարմնացնէր Ֆրանսայի ասպետական և անշահախնդիր բարեկամութիւնը: Իսկ գաճաճ թագաւորին դերը լուրջ ազնուականութեամբ կատարեց Արամ Հաճեան պա-

Վ Ե Ն Ե Տ Ի Կ

տանին, ինչպէս հազարապետ Լիանոզովը, հրամանատար Յարութիւնեանը և գնդապետ Թրնկըրեանը: Գեղեցիկ երգերով, ֆրանսերէնի անթերի արտասանութեամբ, մեծ յաջողութիւն ունեցան փոքրիկները:

Շատ համառօտ և նկարչական էր «Կիրակի մը գաւառին մէջ» երգախաղը: Երաժշտութիւնը Պ. Գ. Ալէմշահին էր, ճարտարօրէն թարգմանելով Ֆրանսայի հոգեբանութիւնը և գաւառի առօրեան. բառերը՝ Պ. Ժէլիսին: Երգն ու նըւազը կը բացատրուէին զիւղական կեանքին յարմար պատկերներով: Առաջին անգամն էր որ բեմ կ'ելլէր այս կտորը, և պէտք է խոստովանիլ որ մեծ ընդունելութիւն գտաւ հայ և մասնաւոր ֆրանսացի հասարակութենէն:

«Խենդերու համերգը», իտալերէն երգախաղ մ'էր հեղինակուած Ֆիորաւանդին. թէպէտ ծանօթ Միլիթարեան վարժարաններու բեմին, սակայն, իր հաճելի եղանակներով, իտալական զուարթութեամբ, գեղեցիկ անակնկալ մ'եղաւ փարիզահայոց. մանաւանդ Պ. Հ. Պայեան իր հին դերասանի յատուկ շնորհքով և զգացողութեամբ խմբերգներուն և մեներգներուն անսպասելի ոգեւորութիւն տուաւ:

Բաց ի «Արդի ուսանող»էն, մնացած կտորները երգով էին Պ. Ալէմշահի ղեկավարութեան տակ. նուազախումբ և մեներգ խնամքով պատրաստուած էին, մեծ գոհունակութիւն պատճառելով ունկնդիրներուն և դերակատարներուն իրենց: Նուազախումբը կազմուած էր Մուրատ Ռափայէլեան հին և նոր սաներէն:

Պէտք է յիշատակել նաեւ տեսարաններու ճշխութիւնը, հագուստներու հարստութիւնը: Նըւկարիչ Պ. Յ. Աճէմեան ծովային կենդանի տեսարանով տպաւորիչ պատկեր մը տուաւ «Արդի ուսանող»ի երրորդ արարին. իր հին շինածներուն վրայ այս նորն ալ աւելցնելով:

Ժամերն առանց անդրադառնալու կը յառաջանային և փարիզի ձմեռնային խոնաւ մութը թանձրօրէն կ'իջնէր, ժողովուրդը դեռ դժկամակ էր բաժնուելու վարժարանէն և աշակերտներէն, որ իրենց այնքան գեղարուեստական և զբօսեցուցիչ ժամանց մը տուած էին:

ՎԱՍՏԱՆՈՐ



Տեղույս հայ գաղութն ալ՝ Բարեկենդանի մէջ իր զուարթ օրն ունեցաւ հիւրասիրուած Մուրատ-Ռափայէլեան վարժարանի հայաշունչ յարկին ներքեւ, ուր վայելեց քանի մը ժամ՝ սաներու պատրաստած գեղեցիկ ներկայացումները: Փետրուար 9ին էր, ճաշէն վերջ, ժամը 3ին հոն կը բեմադրուէր «Պուտոնի նաւաբեկեալները», իր խորքին մէջ բարոյական և կրթիչ տրամ մը:

«Պուտոն» նաւը խորտակուած է փոթորկէն. ալիքները ծովափ կը նետեն նաւաբեկեալ մը: Աւազակախումբ մը կը յարձակի զգայազիրկ աղէտեալին վրայ ու կը կողոպտէ անոր գրամն ու շատ կարեւոր թուղթերը: Մինչ աղետալը, սթափած, կորուստը կ'ողբայ իր հարստութեան և կտակուած վաւերագրերուն, անդին աւազակները տիրացած հարստութեան հետ՝ իշխանութիւն կ'երազեն:

Յափշտակող ու զրկեալ, սակայն, օր մը նոյն ատեանին կը դիմեն, յանգէտօ միմեանց. մին՝ զողունի փաստերով՝ իշխանութեան տիրանալու, միւսն՝ ողբալու կորուսած իշխանութիւնը՝ որուն զիտակ և վկայ՝ Աստուած և իրենց խիղճն էր:

Նախախնամութիւնը կը յայտնէ ճշմարտութիւնը՝ հանդիսաւոր կերպով: Մինչ բարիները կը վարձատրուին, աւազակախումբը արդարութեան ձեռքը մատնուած իր հին ու նոր եղեռները կը քաւէ:

Տրամին գլխաւոր դերերը յաջողութեամբ կատարեցին Սարգիս Օնպաշեան՝ որպէս նօտար, Յակոբ Պօտիկեան՝ կոմսութեան ժառանգ, Ռսկեան-Չաքարեան՝ որպէս աւազակապետ՝ իր երկու ընկերներով՝ Մերուժան Պաղծիճեան և Լուզուիկ Պալճեան, հուսկ Գրիգոր Պօտոսեան որպէս հտպիտ՝ որ յատկապէս փայլեցաւ իր կարեւոր դերին մէջ:

Երկրորդական դերով նոյնպէս յաջողեցան՝ Վիկտոր Կիրակոսեան, Յակոբ Պօյաճեան, Խաչիկ Տամատեան, Գր. Գալֆայեան, Յ. Ճիվանեան եւն.:

Միջնարարներուն մեծապէս հաճելի եղաւ նախ անակնկալ երեւումը բեմի վրայ՝ Աղեքսանդր-Վարդան Տէր-Աստուածատուրեան եռամեայ մանուկին՝ որ շնորհալի ձեւերով ու գիտակից դերասանի մը դիրքով երգ ու ոտանաւոր լսեցուց՝ ամէնքէն ծափ ու ծիծաղ խլելով:

Խ. Տամատեան, Յ. Էմինեան, Գ. Թամարեան և այլն, Մոլիէնէ տեսարան մը ներկայացուցին՝

անսայթաք ֆրանսերէնով մը որ իսկապէս գութութեան արժանի էր:

Յետոյ, ուրիշ միջնարարի, լսեցինք մէկ արարը իտալերէն երգախառն գաւեշտի մը՝ որուն մէջ արժանի ծափեր խլեցին վարժարանին իտալացի հսկիչը Ռիցցոյ, Յ. Երկանեան և Ստ. Գազէզեան՝ իրենց յաջող դերակատարութեամբ:

Օրուան ներկայացումին գաւեշտական մասը կը կազմէր «Աբիտողոմ աղան»՝ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկաններ»ու վերածումը:

Նկարագրի ցայտուն տիպարներով բեմին վերայ երեցան՝ Թադէոս Կապուտիկեան որպէս Աբիտողոմ աղա. Յակոբ Ադամեան՝ Մանուկ աղայի դերով և Հրայր Ասլանեան՝ իբրեւ Մանուկ աղայի կինը:

Աբիտողոմ աղայի բարեմիտ բայց ուռուցիկ դերը գաւառացիի իսկական հոգեբանութեամբ աւելի յաջող կերպով չէր կարելի ըմբռնել եւ ցուցադրել՝ որքան կատարեց Թ. Կապուտիկեան սանը: Միւս կողմէն պոլսական տիպարի հարգատ օրինակն էր Յ. Ադամեան, որ նոյնքան յաջող փայլեցաւ իր թաղականի պատմութիւնը շարունակելով՝ Աբիտողոմ աղան մինչեւ ցգայրոյթ տալտկացնելու չափով, և հուսկ Հ. Ասլանեան որ կանացի ամէն շարժումէ իւրացուցած էր մինչեւ ձայնի սուր աստիճանը:

Ժիրայր Մաւեան ծանր ու մեծ տէր հօր դերով, Հրանտ Տէվլիթեան իր յուզումալից ճառով ու քերթուածներով՝ որպէս բանաստեղծ, Արմիկ Յակոբեան՝ խմբագրի լեզուանիւթեամբ, ինչպէս Գուրգէն Ներսէսեան՝ լուսանկարչի, եւ Կարապետ Պօրանեան՝ բժշկի և Մանուկ Շիրիլինեան փաստաբանի դերերով՝ ցոյց տուին թէ ըմբռնած են խորապէս ներկայացման ոգին եւ ըստ այնմ մեծապէս գնահատուեցան հայ հասարակութենէն. և կարելի է երեւակայել գնահատանքի ցոյցը ներկայացման մը՝ որ այնքան ծանօթ է:

Յաջորդ օրը, Փետր. 10ին, վարժարանին սաները՝ օժանդակութեամբ իտալացի հսկիչին Պր. Ռիցցոյի ներկայացուցին թատերական երկու զուարճալի գործեր, իտալերէն լեզուով, մին՝ «Crispino e la Comare» երգախաղը, միւսը՝ «Paolo Incioda» գաւեշտը: Ինչպէս ամէն տարի՝ քաղաքիս իտալացի բարեկամներ ու ծանօթներ խուռներամ փութացրէին «Հայոց վարժարան»ը լսելու բնական հետաքրքրութեամբ իրենց գեղեցիկ բարբառ օտար շրթներէն:

Երգախաղը՝ որ ծանօթ ու սիրուած նիւթ է իտալիոյ մէջ, կը պարզէ գաւեշտական տեսա-

րաններ վեներեկոյ մէջ՝ 1700ի շրջանին:

Հնակարկատ մ'է հոն եղկելի վիճակով, պարտքէ նեղուած, փողոցի ստահակներէ լլկուած, որ մինչ իր փախստեան ճամբուն վրայ շրհոր մը նետել կը փորձէ ինքզինքը, դէմը կ'ելլէ Մահը ու այդ վայրկեանէն իր բախտը կը բացուի: Այլեւս բժիշկ մ'է և հարստացած: Կը յաջորդեն ծիծաղաշարժ տեսարաններ կարծեցեալ բըժշկութեամբ իր կողմէն, և իր դէմ ծաղրանք, նախանձ, թշնամութիւն՝ բժիշկներէ, դեղագործներէ եւ այլն: Հաշտութեան փորձերն ի գուր կ'անցնին: Իր հարստութեան ու փառքի օրերուն՝ յանկարծ Մահը նորէն կ'երեւի եւ զինք մութ և անձանթ քարայր մը կը տանի... ուր վհատած՝ կ'աղաչէ դառնալ իր տունը...: Հուսկ կ'անդրադառնայ թէ գոհն է անարգական պատրանքի մը, ու կը փակուի տեսարանը:

Գծուար ներկայացման մէջ մեծ յաջողութիւն ցոյց տուին և արժանացան խանդավառ ծափերու թէ՛ երգի եւ թէ՛ արտասանութեան համար՝ նախ հսկիչը՝ Պր. Ռիցցոյ, և իրմէ վերջ Յարութիւն Երկանեան, Հրայր Ասլանեան, Ստ. Գազէզեան, Գրիգոր Պոտոսեան՝ գլխաւոր դերասանները, ինչպէս նաեւ Զաւէն Մնտիկեան, Վահան Պազարճըեան և ուրիշներ:

Յաջորդեց «Paolo Incioda» գաւեշտը. կը պարզէ ծիծաղաշարժ տիպարը տգէտ զիւղապետի մը որ մեռած կարծուած մէկուն արձանը կ'ուզէ կանգնել:

Հանդիսաւոր ժամն է՝ յորում արձանի նաւակատիքը պիտի կատարուի զիւղապետ Քոթայի պերճախօս ճառով:

Բայց մէջտեղ արձան չկայ: Կրամաշորթ արձանագործը չ'այլալիւր. մանաւանդ թէ գեղեցիկ խաղ մը կը խաղայ՝ նոյն պահուն գտնելով ողջ Incioda-ն՝ զոր կը ներկայացնէ պատուանդանի վրայ որպէս արձան: Ահա ամբողջ նիւթը:

Բոլոր դերակատարներն ալ իրենց դերին մէջ փայլեցան՝ հանրութեան կրկին ու կրկին գովքին արժանանալով: Յիշենք Վահան Պազարճըեան Incioda-ի դերով, Կարապետ Պօրանեան՝ որպէս ուռուցիկ զիւղապետ, Գուրգէն Ներսէսեան՝ իբրեւ պահակ, Ռ. Փափագեան՝ արձանագործ, Զաւէն Մնտիկեան՝ զիւղապետին գաւակը և դեռ ուրիշներ զիւղացիներու և զինուորներու դերերով:

Մեր ուրախակցութիւնը բոլոր դերասաններուն և վաստակաւոր Հայրերուն որ այնքան գոհողութեամբ կը պատրաստեն և կ'առաջնորդեն այդ կրթիչ բեմը՝ թէ հասարակութեան և թէ նոյն

ինքն սաներուն, որոնք հասարակութեան խանգարման ցոյցն անդին՝ իրենց գիտակցութեան մէջ անշուշտ կը հրճուին ազնուական պարտականութիւն մը կատարած ըլլալով մեր հայ գաղութին և վանքին հանդէպ, ինչպէս նաեւ հրահանգած ըլլալով իրենք զիրենք նիւթի մը՝ որ վաղը մեր հասարակութեան լայն խաւերուն մէջ իր մեծագոյն փայլն ու կրթական նպաստը պիտի շնորհէ:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ . . .
ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Կը համարինք որ աւելորդ չ'ըլլար հոս քանի մը տողի մէջ ակնարկել յարակից և լրացուցիչ մաս մը այն հարցին որ վերջերս յուզուեցաւ հայ մամուլին մէջ, այսինքն հայ քատրոնի ծագումը մեր նոր գրականութեան մէջ:

Ըսինք համառոտակի ինչ որ կարելոր կը թըւէր մեզի՝ շատերուն ի գիտութիւն, թէեւ փափուկ և դժուարին պաշտօն մ'էր այդ, արտաքսապէս ակամայ ինքնագովութեան մը ձեւին համար: Այդ առթիւ սակայն մեր խօսքը մասնաւորապէս էինք Ս. Ղազարու մեր վանքի վրայ, ուր ծնաւ և զարգացաւ նորագոյն շրջանի հայ թատրոնը:

Այժմ նոր առիթ առնելով Մ. Ռափ. վարժարաններուն ներկայացումները, հարկ կը համարինք ըսել թէ Հ. Պետրոս Մինասեանի «Խոսքով մեծն»-ի հրատարակութենէն (1845) շատ առաջ, և կամ յիշեալ Հօր և Պէշիքթաշլեանի ձեռքով ի Կ. Պոլիս մուտք գործելէ առաջ՝ Ս. Ղազարու հայ թատրոնը անցաւ Մուրատեան և Ռափայէլեան վարժարաններուն մէջ անոնց հաստատութեան օրերուն իսկ և հոն գործեց իր կրթական-բարոյական մեծ ազդեցութիւնը:

Մեր առջեւ ունինք 1840 թուականէն առաջ իսկ այդ վարժարաններուն մէջ տրուած թատերական ներկայացումներու շքեղ և ճոխ յայտարարութիւններ, ուր հաճոյքով կը նշմարենք դասական ու ժողովրդական գեղեցիկ գործեր՝

Թարգմանուած կամ մեր Հայրերէն յօրինուած: Իբրեւ նմոյշ պիտի ուզէինք յիշել օր. «Մահ կեսարու» ողբերգ. Վոլդէրի, «Պլուտոս» կատակերգութիւն Արիստոփանի, «Մեսելինգոս» ողբերգ., Ալֆիերիի «Սաուդ»ը, Արտաշէս (որդի Քսերքսէսի), «Գուրգէն և Կերենիկ» ողբ., «Թէոզոր Սալհունի» ողբերգ.: Կատակերգութիւններ «Կեղծ բժիշկ», «Յնդարկ թաղման և խրախճանք», «Բժիշկը սքանչելագործը», Մոլիէրի «Le medecin malgré lui» ու ամբողջ շարքը բազմաթիւ ողբերգութեանց և տրամներու որ տարուէ տարի բեմադրուած են, այդ հարիւրամեայ շրջանին:

Եւ կրնանք կուսել սկզբնական խանդավառութիւնը և գաղափարական ճիգերը Միսիթաբեան միաբան կարկառուն դէմքերու, որ իբրեւ տեսուչ և վարիչ մեր վարժարաններուն այնքան փայլ տուած են. կը բաւէ յիշել պատկառելի անունները՝ Հ. Սարգիս Թէոզորեանի, Հ. Պետրոս Մինասեանի, Հ. Գաբրիէլ Այվազովսկիի, Հ. Ռափայէլ Թրեանցի, Հ. Աբրահամ Ճարեանի, Հ. Ղեւոնդ Ալիշանի և այլն:

Ահա ուրեմն կարելոր կէտ մը որ կարծես մոռացութեան տրուած է մեր հայ թատրոնի պատմագիրներուն կողմէ: Մինչ Լէօի, Իրազեկի և ուրիշներու կողմէ՝ Թիֆլիզի, Մոսկուայի, Գեորգեան ճեմարանի, Կ. Պոլսի եւն. դպրոցներու և թատերական նախնական ներկայացումներու վրայ կը խօսուի և անոնց թուականներու հարցը կը յուզուի՝ որոնք 1840-1860 շրջանին մէջ կը տարուբերին, անդին լուծելն կը պահուի Մուրատ - Ռափայէլեանի շուրջ՝ ուր մտած է թատրոնը 1836 թուականին և կը շարունակէ իր մեծ դերը ժամանակներու ներքեւ չափովը:

Յարմար առիթով - որ կը յուսանք շատ հետու չէ - պիտի տանք մանրամասն ուսումնասիրութիւն մը Մ. Ռափ. վարժարաններուն մէջ ապրած հարիւրամեայ թատրոնին և աշակերտական - գրական ձեռնարկներուն. (թերթեր, ճառախօսութիւններ, եւն.):

ԽՄԲԱԿՐՈՒԹԻՒՆ

Թ. ԹՕՐԱՄԱՆԵԱՆԻ մահը՝ պատահած Երեւանի մէջ Մարտ 1ին՝ խոր ցաւով կ'արձագանգենք. քանի որ անդամ կը մեկնի գիտնական մեծ հայը՝ այնքան երախտաւոր իր ուսումնասիրութեանց, իր վերականգնութեանց, մէջ՝ զորս ըրաւ մեր հին ճարտարապետութենէն՝ յուրախութիւն մեզ և ի զարմանք նաեւ բոլոր ուսումնասիր Եւրոպայի:



ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԵՅՑԻՔ

“ԲԱԶՄԱՎԷՊ”

ՀԱՆԳԵՍԻՆ
ՈՐ ԿԸ ԹԵՒԱԿՈՒԷ ԻՐ ԳՈՅՈՒԹԵԱՆ
92 ՐԴ **ՏԱՐԻՆ**
1843 1934

ՏԱՐԵԿԱՆ ԲԱԺՆԵԳԻՆՆ Է
ԻՏԱԼ. ԼԻՐԷԹ 60 կամ 16 ք. ՖՐ. ԿԱՆԵԽԻ

Դպրոցներու, ակումբներու, որբանոցներու և ազգային բոլոր ընկերական նաստատութեանց համար ԿԷՍ ԳԻՆ:
Ասիէ գատ ո՛ր և է գեղջի մամար ճարկ է կանխապէս յարմարիլ խմբագրութեան հետ:
Թղթակցութիւն, բաժնեկից, յօդուած գրկել ուղղակի խմբագրութեան հասցէին:

“ԲԱԶՄԱՎԷՊ”-Ի ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ
1932 - 1933

- ԳՐՈՂ**, ամսագիր, Գ. տարի, Յերթմուկու փողոց, թ. 6, Թիֆլիս.
- ԳՍՐԲՆՈՅ**, Ա. տարի, (1932) Rue de la Jonquièrre, 42, Paris (զազրած)
- ԳԻՏԱԿ**, շաբաթագիր, (ազգ-քաղ-գր-երգիծական), Galata, Kurekçiler sokak N. 8 Istanbul (Turquie). (զազրած)
- ԳԻՏԱՐԱՆ**, ամսագիր կրօն. ԵՊ. տարի, 117 Adams Street, Brooklyn N. Y. (U. S. A.).
- ԳՐՕՇԱԿ**, Հ. Յ. Գ. օրգան, ամսագիր, Լ. Գ. տարի, 39 Ave. Marguerite, 39. Soisy S/ Montmorancy (S. et O.).
- ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ**, կրթարարական ամս. Ա. տարի, 9, P. O. Box, Mad. Sq. Sta., New York. N. Y. (U. S. A.).
- ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՆԻ** Բ. տարի, B. P. 722, Beyrouth:
- ԵՐԿՈՒՆՔ**, գրական ամսագիր, Գ. տարի, 17, Avenue Philippe-Auguste, Paris (11e) (France).
- ԵՓՐԱՏ**, կաթողիկոս. տարի, B. P. 382, Alep (Syrie).
- ԶԱՆԳ ԱՄՆ.** Ե. Հ. Միւլի. Հ. Մ. ճեմ. Ա. տարի, 1933. թ. 1-2. 4 Kyd. St. Calcutta. (զազրած)
- ԶԱՐԹՕՆՔ** ամս. Ա. տարի գր-գիտ-ընկեր. Galata, Kurekçiler No. 8 Istanbul. (զազրած)
- ԶԱՐԹՕՆՔ** ազգ. գր-քաղ. օրագիր, Ա. տարի 1932, B. P. 1490, Galata, Istanbul (զազրած)
- ԶԵԲԼԻՆ - ՍԱԽԱՆՆԱԿ** ազգ. քաղ. կրթի. շաբաթագիր, ժ. Ե. Ե. Rue Soliman Pacha, Cairo.
- ԶՈՒՍԱՐԹՆՈՅ** պաշտօնագիր, Ա. տարի, 1933, 578 W. 187th St. New York.
- ԷՔՕՆՕՍԻՒՍ** շաբաթագիր Ա. տարի, 1933, B. P. 637 Beyrouth. (զազրած)
- ԺԱՄԱՆԱԿ**, օրագիր, Ի. Ե. տարի, Ankara caddesi N. 54 Istanbul (Turquie). (զազրած)
- ԺՈՂՈՎՈՒՐԳ**, օրագիր, Ա. տարի, (1932) B. P. 422, Beyrouth (Syrie). (զազրած)

- ԼԻԲԱՆԱՆ**, կաթողիկոս. Բ. տարի, 9, Rue Maarad Beyrouth (Syrie).
- ԽՈՐՀՐԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ**, օրագիր. ժ. Գ. տարի, Երեւան.
- ԽՈՐՀՐԳԱՅԻՆ ԱՐՈՒԵՍ** օրգան Հ. Ա. Խ. Հ. Լուսնակամար. Բ. տարի. Երեւան:
- ԽՈՐՀՐԳԱՅԻՆ ԳՐՈՂ** ամս. Ա. տարի (1832), Բազու:
- ԾՈՎԱՌ**, պաշտօնագիր Չիկոպոլի, Գ. տ. (1932) N. Hoyne Ave., Chicago Ill. (զազրած)
- ԿԱՄՔ**, ամսագիր, Ա. տարի, 150 N. Layned Street, Room 210, Detroit Mich. (զազրած)
- ԿԱՄՔ** մարդ. ամս. Rakovska 62 Sofia.
- ԿԱՆԹԵՂ**, գր-գիտ-գեղարուեստական ամս. Ա. տ. (1932) Imp. Arax, Alep (Syrie). (զազրած)
- ԿԱՎՈՇԵ**, (կրթիծագիր) շաբաթագիր, Ի. Ե. տարի, 208bis Rue Lafayette, Paris (10e) (France).
- ԿԱՐԻՃ**, (կրթիծագրական ամսագիր), Յուսուպ «Պրոխտար» օրագիր, (1931) Թիֆլիս: (զազրած)
- ԿԵԱՆՔ ԵՒ ԳԻՏԵԼԻՔ**, 1932, մէկ թիւ միայն. Խմբ. Կ Հրաչ. Երուսաղէմ:
- ԿԵԱՆՔ ՃԱՄԲԱՆ** Ch. G. Long. 1435 Bresee Ave. Pasadena (Calif.)
- ԿԻՐԻՆԻ ՅՈՒՆ**, պատմ-գր-ազգայն. պարբերագիր, Բ. տարի, P. O. Box, 28, New York City.
- ԿՈՎՈՆ** ամս. մանկական և պատանեկան Ա. տարի. (1934), A. C. Athanasian. Frumoasa (Ciuc) (Roumanie).
- ԿՈՒՆԿ**, շաբաթագիր, ժ. Գ. տարի, 129 West 97th St. New-York City (U. S. A.).
- ՀԱՃՐՆ**, ամսագիր, օրգան Հաճնոյ Հայր. Միւլի. կեդր. վարչութեան. Գ. տարի 71, Alboni Colbert, Marseille (France). (զազրած)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՉՆԱԿ**, շաբաթագիր, Լ. Գ. տարի, 331 Fourth Ave, New York N. Y. (U. S. A.).

(Շար. տես յաջորդ էջը)